

Թեութեամբը վեր կըքարձրանայ :  
Ի՞ս պղտրկութիւնը ուրիշ օգուտ մըն  
ալ ունի , որ դիւրութեամբ տեղէ  
տեղ կրնայ փոխուիլ :

1788ին Ամինթոն անունով մէկը  
թափծու երկըթէ շինեց աս գործին ,  
և կաշիէ խողովակով մը մէջի օդը կը-  
փոփոխէ :

Ուննիէ գաղղիացին իրեն գործին  
տակառի ձեռվ շինելու տեղը քառա-  
կուսի շինեց , ու ծանրոցի տեղ թան-  
ձըր երկըթով պատեց , որով կարե-  
նայ ինքիրեն վար իջնալ . և բաւական  
հաստ ըլլալուն՝ կոտրելու ալ վախ  
չկայ : Դործիքին վերի երեսին վը-  
րայ այլ և այլ լուսամուտներ կան՝  
հաստ ոսպնաձեւ ապակիներով գո-  
ցուած . վրայի կողմէն հաստատուն  
խողովակ մը ունի երկայն ինչուան ջը-  
րին երեսը , և հոն պահապաններ կե-  
ցած՝ երբեմն երբեմն ձնշիչ մխոցով՝  
ան խողովակէն ներս օդ կուտան :

Ի՞սոր մէջի կողմէն կախուած կան  
զանազան գործիքներ որ ծովուն տա-  
կը պէտք կրնան ըլլալ . ինչպէս են  
տապար , ուրագ , աքցան , սղոց , ու-  
նելիք , չուան , ձախարակ , կեռ եր-  
կաթներ , և այլն :

ՈՒէ որ ծովուն ջուրը յստակ է ,  
տակի լսուը բաւական է ութը տասը  
ստք հեռուէն յատակի քարերը և ու-  
րիշ բաները տեսնելու . իսկ թէ որ  
ծովուն ջուրը պղտոր է՝ պէտք է ձրա-  
գով լուսաւորել : Ինչուան հիմա էն  
գործածական հագուստը Վլինկեր-  
թին գտածն է , ինչպէս պատկերքին  
մէջ ալ կըտեսնես :

Պրասուզակ գործին կըգործա-  
ծուի ընկղմած նաւերուն մէջ մնա-  
ցած կամ ծով ընկած բաները հանե-  
լու , ծովուն տակէն բուստ ժողվե-  
լու , սպունգ կտրելու , շէնքի հիմ-  
դնելու , և այլն . և աւելի կըգործա-  
ծեն անգղիացիք ու գաղղիացիք :

: Թագավորական :

2 Մէրժուն :

Բնական ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

### ՈՒԵՂՈՒ :

ՈՒԵՂՈՒ դրսուանց պղտի միջատ  
է , ու յարգը չգիտցողին դիմացը  
անարդ բան մը կերևնայ . բայց անիւ-  
կայ որչափ բարի բարի օրինակներ  
կուտայ մարդուս իր աշխատասիրու-  
թեամբը , և միաբան հոգւով հասա-  
րակաց բարւոյն ետեւ ըլլալովը . որ-  
չափ օգուտ ու շահ կըբերէ աշխարհ-  
քիս իր քաղցը մեղրովն ու մոմովը ,  
որով տաճարներն ու պալատները կը-  
լուսաւորէ : Դայց հոս մեր բուն վախ-  
ճանը մեղուի վրայ դովասանք խօսիլ  
է , հապա համաւոտ կերպով մը ի-  
մացընել թէ ինչպէս պահելու է մե-  
ղուն որ աւելի աղէկ շահ ելլէ անկէ .  
ուստի նախ՝ մեղուին կեանքը ստորա-  
գրենք , ետքը մէկիկ մէկիկ խօսինք  
նաև մեղու պահելու հարկաւոր դի-  
տելիքներուն վրայ :

Ինաբանները մեղուն զանազան տե-  
սակ կըբաժնեն . ասոնց մէջ ընտա-  
նի ըսուած մեղուն էն հասարակն  
է , բայց ասոր ալ մէկ տեսակը կայ  
որ պղտիկ է մարմնով ու բրդոտ , ա-  
ւելի աշխատասիր , ու հոգալն ալ ա-  
ւելի դիւրին :

ՈՒԵՂՈՒներուն գունդը պար կը-  
սուի , իրենց գլխաւորը՝ թագուհի  
կամ պարսմայր . աշխատաւորները  
չեղոք են , այսինքն ոչ արու ոչ էգ .  
քանի մը հարիւր ալ արու կայ մէջեր-  
նին : ՈՒագուհին աւելի խոշոր ու մէ-  
կաններէն մութ դեղին է , ոտքերն ու  
խայթոցը երկայն . աշխատաւորները  
իրարմէ աւելի պակաս խոշոր են՝ իրենց  
խորշերուն յարմար . գոյներնին մութ  
դեղին , պատիճնին երկայն , թաթեր-  
նուն ծայրը վրձինի ձեռվ , ետեւի  
թաթերն ալ աւելի երկայն , ու ծայրե-  
րը դգալի ձեռվ դէպ 'ի ետ գարձած :

Այսու մեղուները թէպէտ թագու-  
հին կարծ են , բայց աշխատաւորնե-  
րէն աւելի լայն՝ տափակ ու սեկակ .

պատիճնին պղտիկ , [թաթերնին ալ աշխատաւորներուն ոտքի վրձինը ու դգալը չունի :

Ի՞նտանի մեղուները անոյշ բնաւորութիւն մը ունին , ու իրենք իրենցմէ ուրիշ մեղուներու հետ չեն կռուիր . միշտ աշխատանքի ետևէ են . կեսերնին ներսը կաշխատի , կեսերնին ալ դուրսը մեղը ու մոմկրժողվէ ծաղիկներէն ու կըրերէ : (Ծէ որ մէջերնին պարապորդ մը ըլլայ , դուրս կըվարնտեն . գիշեր ցորեկ աշուրնին կրտեմնէ , ու ներսը կաշխատին . աշխատութեատեննին պահապանդ մը ունին , որ թէ վախնայ թշնամեաց հետ զարնուելու՝ իմաց կուտայ ներսիններուն , ու ամէնքը մէկէն կելլեն կտրՃութեամք կըզարնուին ինչուան որ հեռացընեն , թէպէտ և շատը կիյնան կըմեռնին . վասն զի երբոր կըխայթեն , խայթոցնին վերքին մէջը կըմնայ , հետն ալ իրենց աղլիքը :

Ա՞եղուները զիրենք հոգացողը կըճանչնան . իրենց թագուհին այնչափ կըսիրեն որ կեանքերնին կուտան զինքը պաշտպանելու համար . [թագուհին ալ մօր պէս խնամք ունի անոնց վրայ , ու անոնցմէ ուզած փոխարէնը միայն կերակուրն է : (Ծագուհիէն վար ամէնքը հաւասար են , ու հաւասար կաշխատին՝ բաց 'ի արուներէն :

Ա՞եղուները երբոր տեղ մը կընտրեն իրենց մեղը շինելու , նախ ան տեղը աղէկ մը կըմաքրեն , ծակերը կըգոցեն , ու ծակ մը միայն կըթողուն մանելու ելլելու համար . նոյն ատենը աշխատաւորներուն կէսը հոն մօտ տեղ մը ողկուզի պէս իրարու վրայ գիզուած կըկախուին , ետքը տեղը մէջերնին բաժնած՝ կըսիրն բջիջները կամ մաղերը շինելու : Ինչուան մէկ մղոն հեռու տեղ կերթան ջրի ու ծաղկի համար . թէ որ մօտ տեղէ մը բերեն , քիչ մը կըկենան որ ծաղկին հիւթը իրենց ստամոքսին մէջ մեղը դառնայ , ետքը դուրս կըհանեն . թէ որ հարկաւոր է՝ աշխա-

տաւորները կուտեն , իսկ թէ չէ՝ մաղերուն մէջ կըդնեն . նոյնպէս մեղրա մոմն ալ , որ ջրի պէս բան մը կըլլայ մեղրախառն , ու իրենց փորէն կելլէ , մաղերուն վրայ կըլեցընեն : Խակ մաղերը ականամոմով՝ կըշինեն . ասիկայ բերողներուն ոտքերուն վրայ փաթթած ըլլալով՝ աշխատաւորները կառնեն , ու անով նախ իրենց բնակարանին կամ փեթակին ձեղունը աղէկ մը կըպատեն , և ետքը վերէն վար մաղերը կըշինեն . ասոնց թանձրութիւնն է 12 գծաչափ . երբոր առջի մաղը իրեք չորս բթաչափ առաջ կերթայ , կըսկսին երկրորդը ու երրորդը շինել առջինին աջ ու ձախ դին , իրարմէ չորս չորս գծաչափ հեռու , ինչուան որ բոլոր փեթակը լեցուի : Ա՞աղերը բոլոր խորշ խորշ են , ու ամէն խորշը վեցանկիւնի . ասոնց խորութիւնն է գրեթէ հինգ ու կէս գծաչափ : Ա՞աղին երկու ծայրերը այնպէս շարած են խորշերն որ իրենց քովիններուն վրայ կըկըռթշնին , անով մէկզմէկ կամրացընեն : Խորշերուն բերանը մոմէ թելով մը կապած է : Ա՞եղը լեցընելու մաղերէն զատ մաղմըն ալկայ , որ աշխատաւոր ձագերը մէծցընելու համար է , խորշերը աւելի մեծ . ասոնցմէ տարբեր են արու ձագերուն խորշերը . ասոնք երբոր կըմեծնան՝ խորշերնին մեղը լեցընելու կըգործածուին :

Ովորական աշխատութիւններէն զատ , երբեմն մասնաւոր աշխատութիւններ ալ կունենան մեղուները . զոր օրինակ , թէ որ զօրաւոր թշնամի մը ունին որ շատ անգաման հանգիստ կընէ զիրենք , փեթակին բերանը աղէկ մը կըգոցեն , ու միայն պղտի ծակ մը կըթողուն իրենց ելլելու մտնելու : Երբեմն ալ թէ որ միջատ մը կամուրիշ պղտի կենդանի մը ներս մտնէ , վրան կըվազեն կըսպաննեն . թէ որ ուժերնին ըրաւեր դուրս հանելու , թշնամւոյն գիակը մեղրամոմով կը-

պատեն , որպէս զի չհոտի , ու ներսի օդը չապականէ : Ու էպէտ և այն չափ բազմութիւն են , բայց թէ որ յանկարծ օտար մեղու մը գայ՝ մէկէն կը ճանճնան ու կըսպաննեն դուրս կը ճգեն : Դարնան՝ արել ելլելէն մէկ ժամ առաջ կըսկսին մեղը ու մոմ կրել , ինչուան արել մտնելէն մէկ ժամ ետքը . իսկ ամառը երբոր խիստ տաք կըլլայ , կէս օրը երկու կամ իրեք ժամ՝ կըհանգչին :

Պարսմայրը երկու օրուան մէջ չաւկիթը կըհացընէ փորին մէջ , ու կըսկսի ածել . իրեն քովը մասնաւոր պահապաններ ունի որ միշտ հետը կըպտրտին , աշխատաւոր մըն ալ որ իրեն կերակուրը կըհոգայ : Հաւկիթ ձգելու ատեն պարսմայրը մազերուն վրայէն կըքալէ , ու յարմար տեսած խորշերուն մէջ կըճգէ . իրեք օր կըքշէ աս գործողութիւնը :

Հաւկըթէն ելածը պզտի որդ մըն է առանց ոտքի , ձերմակ , կակուղ , ոլորուած , շերամի կամ ուրիշ թըրթուրներու ձագին պէս . ասոր կըկերցընեն ծաղկի հիւթերով ու մեղրով խառնած բան մը , և մեծնալուն նայելով՝ կերակուրն ալ քիչ մը կըփոխէն : Հինգ կամ վեց օրէն աշխատաւորները ան որդին կեցած խորշը բարակ ծածկոցով մը կըգոցեն , որդն ալ ներսէն 36 ժամ կաշխատի , ու մաշկով մը կըպըլլուի . իրեք օրէն կըփոխուի կըլլայ հարմնեակ՝ ձերմակ դունով : Ու ան եօթը օր անցնելէն ետքը կատարեալ մեղու կըլլայ , ու ծածկոցը կըճակէ դուրս կելլէ : Իշխատաւոր մեղուները աս նոր ելած մեղուին վրան գլուխը կըմաքրեն , ու մէկէն կերակուր կուտան , խորշն ալ կըսրբեն , բայց ան բարակ մաշկը չեն հաներ . ուստի որչափ որ հաւկիթ ձգուի խորշերուն մէջ , այնչափ կընեղնան վրայէ վրայ եկած մաշկերով . ասոր համար ալ է որ տարիէն ետքը ան խորշերէն ելած մեղուները առջիններէն պզտիկ են : Իշխատաւոր մեղուները իրենց խորշէն ելլելէն 36

ժամվերջը կըսկսին աշխատելու :

Երբոր օդերը աղէկ կերթան , ու մեղուները գեռ կրնան ծաղկի հիւթ ժողվել , պարսմայրը նորէն կըսկսի հաւկիթ ձգել՝ արու մեղուներ հանելու համար . ասոնց վրայ ալ հաւասար հոգ կընեն աշխատաւորները : Մըուներուն Ֆ օր աւելի պէտք է կատարեալ մեղու ըլլալու , քան թէ աշխատաւորներուն : Մըուներուն բազմութեանը համեմատ՝ արուներն ալ շատ կամ քիչ կըլլան : Ի՞նկէ ետքը մայրը կըսկսի օրը մէյմը , կամ երկու իրեք օրը մէյմը հաւկիթ մը ձգել էգ մեղուներու համար որոշուած խորշերուն մէջ . ասոնց ելլելու հաւկիթը թէպէտ մէկաններէն տարբեր չէ , բայց թագուհի կելլէ անոնցմէ՝ երբոր խորշերը մեծ են : Ու որ յանկարծ էգ մեղուներէն մէկը մեռնի , աշխատաւոր մեղու ելլելու հաւկիթներէն մէկը կամ երկուքը՝ գեռ իրեք օրուան եղած ատեննին կընտրեն , խորշը կընդարձակեն , մէկ երկու խորշ երարու հետ միացընելով , ու աւելի կերակուր կուտան . ասկէ կերենայ որ նոյն հաւկըթէն թագուհի կելլէ , թէ որ խորշը մեծ ըլլայ ու կերակուրը շատ տրուի . անոր համար կըպատահի երբեմն որ աշխատաւոր ելլելու հաւկըթէն՝ շատ կերակուր տրուելով պզտի թագուհի մը կելլէ , որ արու ելլելու հաւկիթ միայն կըրնայ ածել . բայց մեծ թագուհիները զասոնք կընջեն : Այս հոգ կունենան աշխատաւորները գիւեր ցորեկան հաւկիթներուն վրայ՝ որ մէջներնէն թագուհի պիտի ելլէ . և ասոնք 16 օրուան մէջ իրենց մեծնալուն չափը կըհամնին : Ի՞ն միջոցին է որ ձագերը կըզատուին իրենց առանձին փեթակ շինելու . ասոր վրայ ետքը զատ կըխօսինք տեղնիտեղը՝ Ձագերը զատուելէն վերջը , որսովորաբար աշնանվերջերը կիյնայ , մեղուները չեն դադրիր աշխատութենէ . բայց թէ որ անձրեսոտ կամ ցուրտ ըլլայ ու ծաղիկ չգըտնեն , կըսկսին մասնաւոր ծառի տե-

ըւներէն մեղրի հիւթ ժողվել, կամ ընկած ձեղքուած պտուղներուն անոյշ մասունքը հաւաքել. ասանկով ձմեռուան պաշարնին կըպատրաստեն. թագուհին ալ կըդադրի հաւկիթ ձգելէն. Ձմեռը հանգարտ կանցընեն, զգուշութեամբ քիչ ուտելով. իսկ թէ որ ցուրտը սաստիկ ըլլայ՝ կըթմրին կըմնան ինչուան որ սկսին օդերը տաքնալ. Ուրիշ անգամ տնտեսական մասին մէջ կըխօսինք թէ ինչպէս պէտք է պահել մեղու որ աւելի շահով ըլլայ :

---

### Որդան էաբդ :

Ծին որ հայրենասէր մարդու մը համար քաղցր է իր հայրենեաց վըրայ լսած ինչ և իցէ տեղեկութիւնը, շատ աւելի քաղցր պէտք է ըլլայ իրեն լսել ու խօսիլ նոյն հայրենեացը ան յատկութիւնները որ օտարաց առջե ալ մէծ համարում ունին. Ո՞եր հայաստանին այսպիսի յատկութիւններէն մէկն է որդին ըսուած ձնին, ուսկից որդան էաբդի անունով ազնիւներկը կելլէ : Այսոր տաճկերէն չիչտ կըսեն. ինչպէս հայաստան ալ տեղ տեղ ծաղէի կանուանեն. Երբեմն ալ գըմէզ. լատիներէն Քուլինէլս, գաղղիարէն Քուլիյլ : Հին ատենէն 'ի վեր յայտնի է որ աս որդը Այրարատայ գաւառէն կելլէ. ինչպէս կըսէ Խարենացին աշխարհագրութեանը մէջ . “ Ունի Այրարատ... և որդն յարմատոյ սիզ, ի զարդ կարմրութե գունոյ, ” : Պազար Փարապեցին Այրարատայ զանազան բերքերը յիշելու ատենը կըսէ. “ Ի, ա և զարմատս եղէ գնասեր բու, սոցն ոչ ընդունայն մնուցանէ յին, քեան ամենաբաղձ դաշտն Այրարատոյ, այլ և 'ի նմանէ ծնեալ որդունս 'ի զարդ կարմրատեսիլ գունոց ընծայէ օգտասիրացն շահս և շքեղութիս, ” : Հիմակուան ճամբորդներուն պատմածէն ալ գիտենք

որ ինչուան հիմա նոյն գաւառին մէջ կըդտնուի աս որդը՝ տաճկերէն չայէր ըսուած սէզին վրայ, տարին երկու անգամ. մէյմը մայիս ամսուն, մէյմընալ օգոստոսի կէսէն ինչուան սեպտեմբերի ետքերը : Ոաստիկ հովոտ տարիները քիչ կըլլայ, ու խոտերու տակ կամ մանր փոսերու մէջ կըպահւածի . բայց Վիւրտերը անոնց տեղը գիտեն . կըժողվեն մէծ ջանքով, ու տաք ջրով կեփեն, անով կըներկեն իրենց բրդեղէններն ու կապերտները, որով մէծ վաստակ կընեն՝ բոլոր արևելքի կողմերը ծախելով : Այս որդերուն ներկովը կըշինուի նաև | Վամիածնայ կաթուղիկոսին կնքամոմը :

Վանի որ Այրարատայ գաւառը Որուաց ձեռքը անցաւ, տէրութիւնը մասնաւոր կերպով ուշագրութիւնը նել սկսաւ աս շահաւոր բերքին վըրայ . ուստի Ֆեթրպուրկի ձեմարանը յանձնեց վրաստանի ու հայկական նահանգին վերատեսուչ պարոն Որդէնին որ աս որդին վրայ ստոյգ տեղեկութիւններ տայ իրեն : Պարոն Որդէնն ալ Ո ոսքոպօնիքով ու ( ) սիփով ըսուած ուսւ պաշտօնատէրներուն, ու Լամիածնայ միաթաններէն Տէր Պրիգորեան Ահաւակ վարդապետին ձեռքովը առած տեղեկութիւնները, և որդին պատկերը, ձեմարանին խբկեց 1832ին . ան ատենը նոյն ձեմարանի անդամներէն Համել անունով բազմահմուտը աս որդին վրայ երկայն Ճառ մը խօսեցաւ, որ ուսւերէն տպուած է : Այդ ասոնց ստորագրութենէն կերենայ որ աս որդը յուլիս՝ օգոստոս ու սեպտեմբեր ամիսներուն մէջ տեսեր են Խրասխ գետին երկու կողմի դաշտերը, նաև Լամիածնայ մօտ՝ Ը որլի գեղէն ինչուան Խորվիրապ, մանաւանդ աս Ը որլի, Ոարվանլար, Աէշէլի ու Հասանապատ գեղերը ու Խորվիրապին քովերը . Խրասխայ մէկալ դին ալ Աէֆիապատ գեղին քովերը, ու Այրարատայ ստորոտէն բխած Գարասու կամ Անջուր անունով գետին երկայն-